

Թելով գծում է մի տխուր իրողութիւն, թէ ինչպէս ցարի կառավարութիւնը ոտնահարելով ժողովրդի շահերը, թիկունք էր կանգնում բարձր դասակարգին, որը ոչ միայն կուլտուրական արժէք ցոյց չէր տալիս, այլ եւ կեղեքում, կողոպտում եւ խռննդուտ էր հանդիսանում ժողովրդի առաջադիմութեան ու զարգացման:

Ժողովրդական տնտեսութեան պատմութեան նուիրուած հասարակական շահեկան մի յօդուած ունի նաեւ Թ. Աւգաբէգեանը՝ «Սիմէօն կաթողիկոսի յիշատակարանի ծածկագիրը», խորագրով: Դա մեղանում տնտեսապատմագիտական առաջին ուսումնասիրութիւնն է եւ այդ տեսակետից էլ արժանի է ուշադրութեան:

Բացի յիշեալ բաժիններից՝ «Բանբեր»ը ունի նաեւ քննադատական-գրախօսական մի բաժին: Այնտեղ աչքի է ընկնում Թ. Աւգաբէգեանի յօդուածը Շապուհ Բագրատունու պատմութեան մասին: Նա պատմական տուեալներով ապացուցանում է, թէ գիրքը չի պատկանում Շապուհի գրչին: Քննադատական բաժնում իր մասնակցութիւնը բերել է Գաւիթ Անանուը, որ քննում է Աշոտ Եւջանիսեանի «Հայ-Ռուս Օրիննացիան», խորագրով գիրքը: Բանասիրական-քննադատական բաժնում շահեկան է Ե. Տէր-Մինասեանի «Անիք հաւատոյ եւ Հայոց եկեղեցու դիւան. դիրքը Զ եւ է դարերում» գրքի մասին գրախօսական յօդուածը: Նշնպէս ուշագրաւ է Գարեգին եպիսկոպոսի «Հայ ճարտարապետութիւնը Սորչիգովսկու նոր աշխատութեամբ», քննադատական մատենախօսութիւնը:

«Բանբեր»ի վերջում կայ Մեսրոպ եպիսկոպոսի «Տեղեկութիւնը Հայագիտութեան մասին», Ա. Ա. Եւ «Հայագիտութեան կորուստներից» խորագրով յօդուածները նուիրուած Գալուստ Տէր-Մկրտչեանի, Նորայր Բիւզանդացու, Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեանի, Կ. Կոստանեանի եւ Լեւոն Լիսիցեանի:

«Բանբեր»ը փակուում է Ե. Տէր-Մինասեանի «Էջմիածնի գիտական ինստիտուտի» տեղեկագիր-կանոնագրով:

Ընդհանրապէս «Բանբեր»ը գիտական լուրջ հանդիսի տպաւորութիւն է թողնում իր բովանդակութեամբ: Նա կարող է մրցել մինչեւ այժմ լայն տեսած մեր գիտական ամսագրերի հետ: Ահա այդ տեսակետներով մեք սրտանցողունում ենք «Բանբեր»ի խմբագրութիւնը:

ԿՐՕՆԻ ԺԱԳՈՒՄԸ ԵՒ ԴԻՑԱՐԱՆՈՒԹԻՒՆ, ըստ համեմատական Կրօնագիտութեան: Գրեց Դոկտ. Ն. Ա. Մատիկեան, Վիեննա 1920, էջ ԺԲ + 334: Ազգ. Մատ. ՁԷ:

«Գիտական յորդեանդ ոգեւորութեան հանդէպ Եկեղեցւոյ ցոյց տուած տեսակ մը զգուշաւորութիւնն եւ բռնած սպասողական դիրքը, կ'ըսէ բողոքական նշանաւոր դաստիարակ մը, ըստ ինքեան մտաւոր խղճմտութեան ոգւոյն շատ աւելի խնամի է, քան այն արմատական յախուռն վազքը, զոր այսօր գիտութեան աղտութեան համար կուռող յառաջամարտիկներու քով կը նշմարենք¹»: Արեւելեան ազգերու քաղաքակրթական հնագրեան յիշատակարաններու լոյս աշխարհ գալէն ի վեր՝ Կրօնի ծագումն եւ յարակից խնդիրներն Եւրոպան նոր գրականութիւնն ողողեցին: Չեոք բերուած թանկագին գիւտերը բազմակողմանի ուսումնասիրութեան նիւթ դարձան, եւ իրր ճշմարիտ վիճանոց մը իրարամերժ աշխարհատեսութեանց աւար եղան, եւ որ զարմանալին է՝ գրեթէ ամէն դէպք «պահպանողական» Եկեղեցւոյ հիմերուն կ'երթար զարնուելու: Հասկանալի պատճառներէ զրդեալ կաթողիկէներէն աւելի բողոքական բայց մանաւանդ անհաւատ գիտնականներն էին որ մասնաւոր տենդով մը հազար մտղէ կ'անցընէին հին դարերու մնացորդները:

Սակայն ինչ եղաւ արդիւնքը: Աստուծոյ արարչութիւնն ամէն կաղապարի մէջ փորձեցին սեղմել. ոմանք համակ նիւթի թանձրացուցին զայն, արտաքսելով հոգի եւ Աստուած, ուրիշները ամբողջովին հոգիացուցին, նոյնացընելով այսպէս նիւթականն ու աննիւթականը, սահմանաւորն եւ անսահմանը: Ուրեմն մարդկային մտքի հին ծայրայեղութեանց վազքն է, որ վերստին հակընդդէմ ուղղութեամբ տիգարձակ կը սուրայ: Գործնականին ուղղուածն էր սակայն Կրօնին մահաբեր հարուած մը տալ, մերկացընելով զայն իր կենսակերտիկ արժէքէն, զետեւրով անոր որրանը ոչ թէ բանական հոգւոյ առ Աստուած թռիչքին մէջ, այլ տարերային պատկերներու, տունկերու, հոգեկան ախտաւոր «ապրումներու» (երազ, սարսափ եւն) հերոսներու եւ նախնեաց պաշտամունքի, ոգիներու հաւատքին եւ տիեզերական Անսահմանէն եկած անուրակելի ճնշումին մէջ:

Աւանց Եկեղեցւոյ անմիջական միջամտութեան իսկ մինչեւ օրս արդէն բաւական յստա-

Վիեննա, 12 Մարտ 1923:

ԱՐԱՄ ԵՐԵՄՅԱՆ

¹ F. W. Foerster, Autorität und Freiheit 1910, էջ 91:

կեցաւ հորիզոնը. Կրօնի ծագումնին նկատմամբ յղացուած տեսութիւններն համեմատաբար կարճ ժամանակի մէջ արդէն խաւային դէզ մը կը ներկայացընեն, վասն զի տեսութիւններէն մին տապալեց միւսը եւ տապալեցաւ երրորդէ մը: Այս երեւոյթին խելահաս ըլլալու մեծապէս պիտի նպաստէ Գոկ. Մատիկեանի «Կրօնի ծագումը եւ Գիցաբանութիւն» գործը:

Ներածութեան մէջ (էջ 1—13) շեղինակը նախ ընդհ. ակնարկ մը կու տայ կրօնագիտութեան վրայ: Համառօտիւ կ'որոշէ համեմատական կրօնագիտութեան սահմանը, սկզբնաւորութիւնը (1907 դարէն), աղբիւրները, բուն առարկան, յարակից ձիւղերէն ունեցած տարբերութիւնը, մեթոդը եւ ելակէտը: Համեմատ. կրօնագիտութիւնը, որ գործոյս իսկական նիւթը կը կազմէ, ո՛չ կրօնի փիլիսոփայութիւն է, ո՛չ կրօններու պատմութիւն եւ ո՛չ ալ ջատագովութիւն այս կամ այն կրօնի, այլ համեմատական ոճով կը ջանայ մասնական կրօններու մէջ տիրող ընդհ. օրէնքներն ու իրականութիւններն երեւան բերել, կրօնն իր առարկայական առումովը քննադատօրէն գնահատելու համար: Խնդրոյն ծանրակէտը բնականաբար կրօնի ծագումն է եւ այն ո՛չ թէ հոգեխօսական, այլ զուտ պատմական ծագումը, ա,սինքն երբ եւ նախ ի՞նչ ձեւի տակ կրօնը սկիզբ ըրած է մարդկային կեանքի ազդակ մ'ըլլալու: Ուշադրութեան արժանի է շեղինակին հետեւեալ դիտողութիւնը, որ բնորոշիչ է գրքին քննադատական ոգւոյն. «Կրօնի նախապատմական հարցերը, կ'ըսէ, շատ անգամ եւ այն գլխաւորաբար հակակրօնականներու կողմանէ կը շփոթուէին կրօնի բարոյական եւ դաւաբանական հարցերուն հետ, ստեղծելով այսպէս քասային վիճակ մը թէ կրօնագիտութեան եւ թէ կրօնի փիլիսոփայութեան եւ բնազանցութեան համար» (12):

Գործոյս մարմինը երկու մասի բաժնուած է.

Ա. Կրօնի ծագումը (16—174), Բ. Գիցաբանութիւն (175—327): Ա. մասին մէջ կը ներկայացընէ հարցին — կրօնի ծագումնին — ներկայ վիճակը եւ կու տայ «պատմական ակնարկ մը կրօնագիտական գլխաւոր դրութիւններու վրայ, եւ նախ նախապատրաստական շրջանն (փիլիսոփայական-լեզուախօսական դպրոցներ), 2. մարդախօսական կրօնաբնութիւն, ուր կը պարզուին») գրապաշտութեան (positivisme) եւ մենա-

պաշտութեան (monisme) սկզբունքները, Բ) ազախօսական երեք դրութիւնները, որ են՝ հոգեպաշտութիւն (animisme), մոգապաշտութիւն (magisme) եւ միաստուածականութիւն (monotheisme): Յաջորդ հատուածին մէջ այդ բոլոր տեսութիւններն շեղինակին կողմանէ քննադատութեան կ'ենթարկուին (64—174):

Գրապաշտութիւնը, որ Aug. Comte անուան կապուած է, ըստ ինքեան իբր փիլիսոփայական աշխարհատեսութիւն կրօնի պատմութեամբ ուղղակի չի զբաղիր, մանաւանդ թէ ինքնագիտապաշտութեանը բերմամբ (agnosticisme) եւ ոչ իսկ արտօնուած է կրօնի ծագման հարցին միջամուխ ըլլալու: Եւ Հ. Մատիկեանի գրապաշտութեան վիճիւններն հերքելու եղանակ եղած է՝ մասնանիշ ընելը թէ իր հակասութիւններովը արդէն անկարօտ է անգրագոյն հերքման:

Աւելի կարեւոր եւ — կրօնի ծագման տեսակէտէ — աւելի շահեկան է հոգեպաշտութեան վարդապետութիւնը, որովհետեւ հոգեփորձառական ու պատմական է գետինը, որով վրայ կը կատարուի ամէն խուզարկութիւն: Այստեղ ազգախօս Tylor մէկ կողմանէ, Andrew Lang եւ W. Schmidt միւս կողմանէ՝ ամէնէն շեղինակաւոր ախոյաններն են: շեղինակն ու շեղմութեամբ կը յայտարարէ, թէ «այսօր այլ եւս ինչորի չկայ», որ հոգեպաշտութիւնը կրօնի եւ դիցաբանութեան զարգացման մէջ արտաքին կարգի մեծ դեր խաղացեր է», բայց երբ «Տայլըր աւելի յառաջ կ'երթայ եւ կրօնի գոյութեան վրայ ալ կը տարածէ», հոն մեծապէս կ'սխալի: Ա. Լանգ, որ Տայլըրի կարեւոր թիկնածուներէն մին էր, լիապէս զինաթափ եղաւ երբ, որ մը տեղեկացաւ այն անակընկալ իրողութեան եւ համոզուեցաւ, թէ «Աւստրալիայ» մէջ ազգեր կան, որոնք Աստուած մը միայն կը պաշտեն, ոգիներու պաշտօն չունին եւ կ'ապրին կեանքի ամենասկզբնական պայմաններու մէջ» (էջ 101): Անկէ ի վեր՝ ներկայիս ապրող բազմաթիւ բնազգերու (վայնիւն, ըսուած ազգերու) վրայ կատարուած ուսումնասիրութիւններն նոյն արդիւնքը տուին: Գրքի մէջ ուրուագծուած են մօտ 15 ցեղի կրօնները որոնց պաշտամունքի առարկան՝ միակ — նախաշխարհային, արարչագործ, արդարեւ դատ եւ «Հայր» — Աստուած մըն է:

Արդ, այս իրողութիւնը՝ գրապաշտ, մենապաշտ, հոգեպաշտ եւ մոգապաշտ բոլոր ուղղամիտ գիտնականներն ստիպաւ կը հրաւիր-

վերաքննելու իրենց “Հիւանդագին” տեսութիւնները, որոնց բերմամբ կրօնի ծագումը բռնազբօս բարեշքման մը համեմատ կը ձեւկերտէին, այնու որ կը ջանային իրենց ըմբռնումներն հին եւ նոր բնազգերու հոգւոյն մէջ փոխադրելու: 2. Մատիկեան այսպէս կը ղետեղէր հարցը. “Կատարեալը անկատարէն, վսեմը ստորինէն, անարգէն, մինչեւ իսկ անասնականէն, ահա այս է աստեանապաշտներու բարեշքմական ամենամեծ սկզբունքը: Այս պարագային բնականաբար քննադատին ուրիշ բան չի մնար, բայց եթէ քննել թէ որո՞նք իրաւունք ունին՝ աստուածապաշտները թէ աստեանապաշտները, կրօնականները թէ հակակրօնականները (էջ 17): Ընթերցողը պիտի համոզուի, թէ Հեղինակին ուժեղ կողմը՝ իրողութեանց վրայ դրած վստահութիւնն է: Պիտի համոզուի, որ հակառակորդին տեսութիւններն հերքելու լաւագոյն եղանակն է՝ դուրս կորզել անոնց մէջէն ճշմարտութեան ոսկեհատերը, որոնցմով մոլորութիւնը վարդարուելու սովոր է: Բայց այս ալ կ’ենթադրէ նիւթին մէջ խոր հմտութիւն: Իսկ այդ հմտութիւնը ոչ որ կրնայ զանալ Հեղինակին, երբ աչքէ անցնէ այն բաղմամբի հեղինակաւոր ազգերները որոնց ուսումնասիրութեանը տարիներ նուիրած է: Ասով միայն կրնամ մեկնել գրքին միաձոյլ կազմը, կռանակուս եւ ինքնաբուխ ոճը:

Բայց կրօնի հակառակորդներու հոգւոյն մէջ թարսուն առարկութիւն մը բռնած կը մնայ միշտ, ամէն անգամ որ հաւատացեալ մը կրօնական հարցերու վրայ խօսի կամ գրէ — համոզիչ ուժգնութեամբ կամ ոչ — “Իրերուն վրայ հաւատացեալի աչքով կը նայի, դիտումնաւոր է”, կ’ըսեն: Այդ պարագային բնականաբար անվերապահօրէն իրաւունք տալը հոգեխօսօրէն շատ դժուարին “geste” մը կը դառնայ...: Եւ սակայն մենապաշտ նշանաւոր փիլիսոփայ Wundt իր նորագոյն գրութեանց միոյն սոփայ “Հեղինակը (= Wundt ինքը) իր առաջինայ աշխատասիրութեանը մէջ եւ ոչ տեղ մը կ’ուրանայ իր գերմանացի ըլլալը, չ’ուրանար նոյնպէս թէ ուրիշ ազգերու փիլիսոփայական արտադրութիւններուն վրայ գերմանական արտադրութեան տեսակէտով կը նայի: Կը խոսգիտութեան տեսակէտով կը դարձեալ թէ գերմանական գաղատվանի դարձեալ թէ գերմանական զաղափարապաշտութեան աշխարհայեցութիւնը՝ փարապաշտութեան աշխարհայեցութիւնը՝ ինչպէս անհատներու եւ ազգերու կեանքին բախտին, նոյնպէս այս պատերազմի ընթացքին

իրը փորձուած փիլիսոփայութիւն մը հանգիսացաւ: Այսու հանդերձ կ’ապահովցնէ, որ իւր այս գրութիւնը sine ira et studio (առանց կողմնակալութեան) գրած է, եւ թէ պատուաւորապէս ջանացեր է ուրիշ ազգերու փիլիսոփայական արտադրութեանց ոչ միայն տկար կողմերը մատնանիշ ընելու, այլ անոնց առաւելութիւններն ալ խոստովանելու¹: Այս յառաջբերութիւնը կ’ընեմ անոնց անդորրութեանը համար, որոնք գրութեան մը ոգին ինքնակացօրէնը մըննել, ճշմարիտը սխալէն զանազանել չկարենալով՝ հեղինակին ունեցած դաւանանքին կամ պատկանած դպրոցին համեմատ իրենց վստահութեան քուէն կու տան...:

Այս հատուածն աւարտելէ յառաջ կը բարձայի 2. Մատիկեանի ուշադրութեան յանձնել, որ Aug. Comteի առարկութեան մէջ կենդրոնական նշանակութիւն ունեցող կէտն այն էր, թէ “կրօնը այն ատեն կը սկսի, երբ մարդկային առանձնայատկութիւնները, բայց մանաւանդ անձնաւորականութիւնը տիեզերքի կը վերագրուի” (65): Տրուած պատասխանը (75—78) շատ յաջող է թէեւ, բայց ըստ իս պէտք էր նախ զտնել Comteի եւ այլոց “անձնաւորութեան” գաղափարը, որովհետեւ կը տեսնեմ որ նախամարդուն կողմանէ Տիեզերաց՝ մարդկային, որ է ըսել իրական անձնաւորութիւն վերագրուելով հանդերձ՝ դրապաշտներու եւ մենապաշտներու համաձայն՝ անոր Աստուածը դարձեալ ու միշտ՝ իբր բնազանցական եւ անորակ գաղափար մը, անանձն “մի” մը պէտք է եղեր հասկընալ: “Անձ” կը նշանակէ ինքնակաց եւ ինքնիմաց գոյացող թիւ մը, որ լիապէս լիւնելութիւն է: Մինչ վերացեալ կամ ընդհանրացեալ լինելութիւն մը, ինչպիսի է մենապաշտութեան մին, սին մտատեսիլ մըն է, իրականութենէ բոլորովին անմասն, ուստի եւ անիր եւ անանձ Հանձնոր մը միայն կարելի է անուանել եւ ոչ թէ անձ:

Արդ նախամարդը Տիեզերքին անձնաւորութիւն վերագրած ժամանակ կասկած չկայ, որ իր սեփական անձնաւորութեան (= ինքնակաց եւ ինքնիմաց Եսին) իմաստով միայն կրնար վերագրել, ինքը որ բնազանցական ընդհանուր մտատեսիլներու միլիոնատէրը չէր տակաւին — Comteբու բայց մանաւանդ Օստվալդներու նման: Եւ որովհետեւ նախամարդն

¹ W. Wundt, Die Nationen und ihre Philosophie Leipzig 1915 (յառաջարան 4—5):

իր անձն իբր գործօն-պատճառ կ'ըմբռնէ՝ արդէն իսկ ասկէ դրդեալ՝ Տիեզերքի մէջ ալ անձնաւոր-պատճառ մը որոնելու կը մղուէր բնականաբար: Այսպէսով՝ նա լուծած էր Տիեզերքի գոյութեան խորհուրդը, որ դրապաշտներու եւ մենապաշտներու համար առեղծուած մնացեր է տակաւին . . . :

Բ. Մասին մէջ Հեղինակը կը շօշափէ գիցաբանութեան հետաքրքրական բայց եւ փափուկ խնդիրը: Վարժ ներածութենէ մը ետքը կը խօսի 1. դիցաբանութեան ծագման եւ էութեան, 2. տիեզերականութեան, 3. առարկաներուն վրայ:

Նիւթապաշտ քաղաքակրթութեան դառնաճաշակ մէկ պտուղն է անտարակոյս այն «կեանքի կոիւ», ըսուած արուեստական խարազանը, որ մարդկային ամբողջ սերունդներ — իբր խորթ զաւակները բնութեան — որմերու, բովերու, մեքենաներու եւ կաթսաներու՝ շուքին, շոգոյն ու ժխորին աշխարհը կը հալածէ անընդհատ: Երեւոյթ մը, որ ոչ միայն կրօնի ու բարոյականի ծիւղերն իսկ կը ցամքեցնէ հոգիներու մէջ, այլ կեանքի ախորժակն անգամ կը մարէ. սրտերը կը խամրին, հոգիները կը թեւատին, կեանքի խորհուրդը կը մեռնի:

Այսպիսի սերունդ մը ցորչափ ազատ չ'արձակուիր, ցորչափ ետ չի տրուիր բնութեան, ուր զետեղեր էր զինքը բնութեան Արարիչը — այդպիսի սերունդ մը ի վիճակի չէ ըմբռնելու այն դարերը, որոնց մէջ մարդիկ — մեր արիւնէն ու ոսկրէն մարդիկ — բնութեան ծոցին մէջ կ'ապրէին, բիրտ արտաքնոյն տակ՝ տաք սիրտ ու կայտառ հոգի մը կրելով: Անոնց «գիտութիւնը» տիտղոսներու, գլուխներու, յօդուածներու չէր բաժնուած, եւ ոչ ալ մասնագիտարաններու (Faculté) անոնց «դպրոց» ները: Իրենց կենսալիւր աչքերը ամէն տեղ կենանք կը կարդային: Նախամարդուն համար՝ Տիեզերքը մանրամանբ գեղեցիկներէ մեծ ու միակ գեղեցկութիւն մըն էր, որ կը ցոլանար անոր ջինջ հոգւոյն մէջ, այնպէս որ տիեզերական «կեանքն» իր փոքրիկ կեանքին հետ մէկ հոսանք, մէկ հառաչ ու մէկ աղօթք կը կազմէր: «Ինչպէս հիանալի ըրած է զայս Աստուած» կը բացագանչեն գեայսօր բուշմենները¹:

Բնամարդը, կ'ըսէ Հեղինակը, միտութիւն ունի բնութեան երեւոյթներն աւելի կենսաւորելու եւ անձնաւորելու. անասուն թէ բոյս,

լուսին թէ արեւ, ջուր թէ հօւր կենսունակ էակներն են անոր համար, որոնց երբեմն մինչեւ անգամ՝ իմացողութիւն եւ կամեցողութիւն, սէր եւ ատելութիւն կը վերագրէ (183): Ինչ են սակայն բնութեան երեւոյթներն անձնաւորելու մարդկային հոգեխօսական ներքին ազդակները: Հոս ալ Հեղինակին պատասխանը բաւական յստակ է: Ամէն վերագրումի հիմը՝ պատճառական օրէնքն է, որ բնածին է ամէն մէկ անհատի: Առաջին եւ անմիջական վերագրումը իրերու գոյութեան կը հայի. «այս գեղեցիկ Տիեզերքը — կը մտածէր նախամարդը — որուն մանրիկ մէկ բեկորն է ինքը, եւ ոչ թէ պատճառը, հարկ է որ իր արարիչ պատճառն ունենայ» — ինչպէս որ ինքն իր ամէն մէկ գործքին ետին անպակաս է: Հոս դիցաբանութիւնը գործ չունի, այլ կրօնի նախասերմիկ գաղափարն է: Երկրորդ անձնաւորումը կը հայի իրերու յաջորդականութեան, ապրելու կամ՝ զործելու եղանակին, որ կը համարպատասխանէ կերպով մը մեր բնական գիտութեանց: Բնութեան վեհ, կամ ահագեցիկ, հեռաւոր կամ մերձաւոր պատահմունքներու ուսկից եւ ինչ կերպով ծագելուն ֆիզիզական հարազատ օրէնքներն բացատրել չկարենալով՝ կը մնար մերձաւոր կերպով եւ նմանութեամբ իր փորձառութեան մեկնել զանո՞ք: Արեմն հոս միտքը կ'ամբողջանայ երեւակայութեամբ ու կը թեւատակուենք դիցաբանութեան սահմանը:

Բնութեան զօրութիւններն անձնաւորելը տակաւին բազմաստուածութիւն չէ, սակայն եթէ ամէն պարագայ միասին նկատենք, տարակոյս չկայ, որ անձնաւորելու դրութիւնը ամենամեծ վտանգն էր բազմաստուածութեան: Բնութեան զանազան մասունքները (արեւ, լուսին, երկինք, ծով եւ օգերեւոյթներ) անձնաւորելէն ետքը «գերագոյն էակն է զանոնք ստեղծողը» թերեւս կը միմնջէր դեռ երբեմն նախամարդը. բայց այն օրը, որ սկսաւ բնութեան զօրութիւններուն յարգութեան եւ հաշտութեան պաշտօն մատուցանել՝ գերագոյն էակին վեհ դէմքն սկսած էր արդէն մթագնիլ: Անոր ամենապատճառականութիւնը մաս մաս եղած՝ բաժնուած էր բնութեան գլխաւոր զօրութիւններուն միջեւ, որոնց ամէն մէկը իր աստուածութեան առանձին սահմաններն ունէր եւ անոնց մէջ միահեծան տէր էր: Այս պարագային կրօնական ներգործութեան միութիւնն ալ պիտի քայքայուէր բնականաբար: Այս քայքայումին մեծ զարկ տուին նաեւ մոգութիւնն եւ հոգեպաշտութիւնը:

¹ Տես գործոյս Ա. մասը, էջ 110:

Անտարակոյս հին եւ դասական ազգերու պատմութեան եղբրական էջերն աչքի առջեւ ունէր Հեղինակը, երբ բարբերու ապականութիւնն ալ բազմաստուածութեան գոնէ իբր ժխտական աղդակ կ'արձանագրէ, պարագայ մը, որ դիցաբաններու կողմանէ անտեսուած է սովորաբար:

Անցնելով դիցաբանութեան պատմական ընդհանրականութեան՝ հարց մը կ'ելէ առջեւնիս. Չէ՞ կարելի արդեօք ազգեր ենթադրել պատմութեան մէջ, որոնք իրենք իրենցմէ անատակ եղած ըլլան առասպելակազմութեան, որ է ըսել ինչ որ ունին ուրիշներէ առած ըլլան (203): Թէ դիցաբանութիւն եւ առասպել, կը պատասխանէ Հեղինակը, հասարակաց ստացուածք են այսօր մարդկութեան, ակներեւ է եւ չկայ դիցաբան մը, որ այլազգ մտածէ այս մասին: Նորագոյն ժամանակներս շատերը նկատելով, միւս կողմանէ նաեւ այն պարագան, որ ամէն ազգնոյն աստիճանի ընդունակութիւն չունի դիցաբանութեան իրենց մտադրութիւնը փոխառութեան գաղափարին դարձուցին եւ ոմանք համարձակեցան մինչեւ անգամ պնդելու թէ ազգերու միծամասնութեան համար փոխառութիւնն եղած է դիցաբանութեան հայեացքներու գերագոյն եւ միակ աղբիւրը եւ թէ առանց այս սկզբունքին դիցաբանութիւնն իբրեւ մարդկային երեւոյթ անմեկնելի է (204): Այս ուղղութեամբ երկու դրութիւն գլխաւորաբար տիրող եղած է. Համաբարելականութիւն (Panbabylonism) եւ Համարիականութիւն (Panarismus): Հեղինակը այս եւ նման դրութիւնները մանրամասնօրէն քննելէն ետքը կ'եզրակացնէ, թէ «ուրեմն պէտք ենք ընդունիլ որ բոլոր ազգերն ալ առասպելակազմութեան ընդունակութիւն ոչ միայն ունեցած են, այլ եւ արդեամբ ալ առանձնայատուկ առասպելներու ազգերն ալ առանձնայատուկ առասպելներու ազգերն ալ զըզոյններու տէր եղած են, բայց ասոր քով եւ զըզոյններու տէր եղած են, բայց ասոր քով պէտք է, որ նաեւ փոխառութեան սկզբունքն ալ ընդգրկենք, եւ այն՝ իբր առաջնակարգ աղղակ մը...: Այս է ոսկեղինիկ միջին ճամբան (242):

Մասնաւոր ուշադրութեան արժանի է գործոյս վերջին յօդուածը — դիցաբանութեան առարկաները — մասնաւորաբար ազգային տեսակէտէ: Գիցաբանութեան աշխարհը երեք սակէտէ: Գիցաբանութեան աշխարհը կը բաժնուի վերին գլխաւոր աշխարհամասերու կը բաժնուի վերին աշխարհ, որ է երկինք, միջին աշխարհ՝ երկիր աշխարհ, որ է երկինք, այսինքն է սանդրամետ: Եւ ներքին աշխարհ, այսինքն է սանդրամետ:

որուն եզրներն ըստ հայ ժողովրդեան ուղեւորութիւնն ալ հանգչի: Չկայ երեւոյթ մը, որ այնպէս կատարեալ կերպով Աստուածութեան անսահմանութիւնն ու բարերարութիւնն արտացոլէ, ինչպէս երկինքը, այս է պատճառը որ Նախապատմական շրջաններուն արդէն Աստուածութիւնը երկինքի ետեւը կամ անոր հետ ի միասին կը մտածուէր: Իբրեւ այսպիսի երկինքն ընդհանրապէս արական ըմբռնուած է եւ նախնաբար առանց իզականի մը հակադրութեան: Հնդկական Դեուս եւ Արունա, պարսկ. Ահուրա Մազդա, բաբել. Անուն եւ հայկական Արամազդն անկին էին: Սակայն մարդս ցորչափ Աստուածութեան անընդմիջական պատկերը չունի, զայն մարդակերպ միայն կրնայ մտածել, եւ օրին մէկն ալ անտարակոյս սեռային աղբիւրի մէջ պիտի դնէր Երկրի հետ իբր Երկինքի յարընչականը:

Այս աշխարհածին ամոյններու շրջանին՝ ստեղծագործութեան գաղափարը բոլորովին կը նահանջէ, եւ անոր կը յաջորդէ աշխարհածնային դրութիւնը: Հ. Մատիկեանի գեղեցիկ մեկ գաղափարն է՝ երբ ճապոնական իզանագի-իզանամի, բաբել. Լախամու-Լախամու կամ Սար-կիսարի հետ համեմատութեան կը դնէ հայկական Երկին-Երկիրը իբր աշխարհածնութեան ամոյնը¹: Նոյնպէս հետաքրքրական է իր այն անդրադարձումը, թէ ըստ արեւու այս ամենակարեւոր յատկութիւնը, բնամարդը արեւէն անկախ իրականութիւն մը կը համարի: Ասոր հակադիրն ու թշնամին է գիշերը կամ գիշերամայրը, զոր յոյները Նիքս կը կոչեն, որուն զուակներն են՝ հիւանդութիւն, մահ, պատերազմ, ինչպէս նաեւ գիշերային ամէն արհաւիրք:

Հայ արեգակնային դիցաբանութեան ամենէն գունագեղ, ամէնէն բանաստեղծական յղացումներէն մին է՝ արեգական մայրամուտը, զոր Հեղինակը Արուանձտեանցի Գրոց Բրոցէն առնելով կ'ուսումնասիրէ: «Ի մայր մտանել», կամ «Ի մայր դառնալ» (մարը մտնել) բացատրութիւնը Հ. Մատիկեան շիջանելու, մարելու իմաստով կը մեկնէ, յենով մանաւանդ Ոսկ. Մատթ. Գ. 16 հատուածին վրայ. «զճրագսն զգուշութեամբ իմն ի մայր դարձուցանեն, թէ գուցէ կայծ ինչ մնացեալ զտունն այրեսցէ»: Նոյն առասպելին «Ուրիշ տարբերակ մը արեւու

¹ Հմմտ. Ա. հակոբէի ծնունդը. «Երկինք երկին եւ երկիր»:

Հանգստավայրը արեւելքը կը դնէ, որ ըստ երեւոյթին թէեւ ճիշտ չըլլայ, ինչու որ արեւմուտքը յոգնող արեւը՝ նաեւ հոն կրնայ իր յոգնութիւնն առնուլ, սակայն ազգերու համեմատական օրինակները եթէ նկատողութեան առնունք՝ արեւելքի հայող տարբերակն աւելի ընդհանուր է: Հեղիոսի առասպելին մէջ ալ արեւը արեւմուտք հասած ժամանակ կը յոգնի, բայց լողալով կը զօրանայ եւ երկրի տակէն կ'երթայ հանգչելու իր պալատը, որ արեւելքը կը գտնուի» (271):

Նկատմամբ լուսնոյ դիցաբանութեան Հեղինակը կ'ուսումնասիրէ՝ լուսնոյ ծնանելուն, մեռնելուն, վերակենդանանալուն, սեռային տեսակէտէ՛ արեւու հետ ունեցած յարաբերութեան վերաբերեալ առասպելները: Վերջին կէտի նկատմամբ «շատ հաւանական է, կ'ըսէ, թէ երկուքին յարաբերութիւնը նախնաբար պարզ արեւնակցական կամ եղբայրական էր, հետեւաբար սեռայինը յետագայ յաւելուած է, գէթ համեմատական օրինակներէն զայն կ'ուսանինք» (297): Օրինակի համար Էսքիմացիներու առասպելին մէջ արեւ եւ լուսին անուանները կորսուած են արդէն, որ շատ հետաքրքրական պարագայ մըն է, որովհետեւ աստեղային դիցաբանութենէ՛ լոկ ժողովրդական զրոյցի անցքը ցոյց կու տայ: Շատ յառաջ քոյր մը եւ եղբայր մը կային, որ զերար կը սիրէին, կ'ըսէ առասպելը, երկուքն ալ շատ գեղեցիկ էին եւ եղբայրը գիշերը ծածուկէն իր քրոջ կ'այցելէր, իսկ քոյրը զինքը ճանչնալու համար՝ մրտտեց: Յաջորդ օրը տեսնելով, որ եղբայրն էր այցելողը, սկսաւ փախչիլ եւ եղբայրն ալ զինքը հալածել եւ մինչեւ այսօր ալ կը հալածէ» (298): «Որչափ կ'երեւայ, կ'աւելցնէ, մեր Արա Գեղեցիկին աւանդավէպը առասպելներու այս խումբին կը վերաբերի», եւ հակիրճ համեմատութիւններով կը լուսաբանէ սոյն տեսակէտը:

Գիցաբանութեան անդրագոյն առարկաներն են երկիրը, աստղները, բուսական աշխարհն ու մասամբ նաեւ մարդը, որոնց իւրաքանչիւրին վրայ նոյն համեմատական ոճով կը խօսի:

Այս է ահա Հ. Մատիկեանի աշխատասիրութիւնն իր ընդհանուր գծերովն եւ ուղղութեամբը: Այդ քանի մը հարիւր էջերու մէջ խտացուած է ստուար նիւթ՝ կարօտ տարժանելի մշակութեան: Քննական ոգին բացարձակ անստգիւտ է, որուն արդէն անբռնազբօս ոճն եւ առարկայական լեզուն, ինչպէս նաեւ այն խորապէս լուրջ գիտակցութիւնը, որով առաջնորդուած գործոյն միջամուխ եղած կ'երեւայ, քաջ

կը վկայեն: «Ով որ հարեւանցի ակնարկ մ'արձակէ ժամանակիս մտաւորական կացութեան վրայ եւ զայն քննէ, կ'ըսէ R. Euckenի հետ, այնպիսին զգալի անորոշութիւն մը, ճնշող անստուգութիւն մը պիտի զգայ մարդկային ձգտումներուն գլխաւոր վախճանին նկատմամբ...: Չկայ միութիւն մարդկային կեանքին նոյն իսկ ամէնէն հիմնական եւ կենսական հարցերուն մէջ» (15):

Սակայն մարդկային սիրտն ամէնէն աւելի ծուլատող եւ կեանքը կազմալուծող ուղղութիւնը՝ կարծենք դարուս այն ժխտական ոգին է, որուն անմիջական արգասիքն է՝ փիլիսոփայութիւն մը, որ ամէն կենսական ինդիք անգիտանալ կ'ուզէ եւ որ հաւասար է մտաւոր սնանկութեան: — Իրօք է Հ. Մատիկեան աչքի առջեւ — նիւթին իսկ բերմամբ — ոչ որոշ դասակարգ մը, ոչ ալ որոշ դաւանանք մ'ունի¹, այլ՝ ինչպէս կ'ըսէ Gustave Lanson իր մէկ գործին մէջ² «կը նուիրէ այս գիրքը ընթերցողաց, ինչպէս երբեմնի համեստ նախաբաններու մէջ կը կարդանք»:

Միայն թէ իբրեւ հայ, եւ ազգասէր հայ ամենայն իրաւամբ կրնայ յուսալ, որ օգտակար պիտի ըլլայ կարգ մը հայ մտաւորականներու, որոնք յաճախ իւրովին հարց կու տան Renanի հետ թէ «կարելի պիտի ըլլայ արդեօք մարդուն վախճանին, ինչպէս եւ Անսահմանին հետ իր յարաբերութեանց մասին աւելի ստոյգ տեսութիւն մը ձեռք բերել...: Պիտի կարենա՞նք արդեօք պայծառ կերպով գիտնալ էակներու ծագման օրէնքը, խղճի բնութիւնը, կամ թէ ինչ է կեանքը եւ անձնաւորութիւնը: Արդեօք աշխարհ — առանց հաւատքի վերադառնալու, առանց իր դրապաշտ փիլիսոփայութեան ճամբան լքելու պիտի կարենա՞յ զուարթութիւն, խանդ, յոյս եւ յաւերժական գաղափարներ գտնել վերստին: Կ'արժէ՞ օր մ'իսկ ապրիլը, եւ այն, որ պարտքին կը հաւատայ (!), պիտի գտնէ՞ արդեօք պարտքին մէջ իր վարձատրութիւնը...» եւ պատասխան կ'ընդունին՝ «Je l'ignore»³:

Տ. Ս. ԵՂՆԱՅԵԱՆ



¹ Հ մտն. Յառաջաբանը:
² Hist. de la Litt. française 1898, avant-propos.
³ Renan, Discours d'ouverture au collège de France. Հ մտն. Mgr. Dechamps, Franc-Maçonnerie Paris 1880 (2^e éd.) p. 45.